

ՊԻԶԱՐԱՔԻ ԳԼՈՒԽՆ

Ճշդիւ շափեց Պիզմարքի զլուիը Շաքէր Հռչականոր քանդակապործն՝ որ վերջին տառ թիներո՛ արքունական մեծ Առենապարպին ի Փողոքիա կանգնան արձանն քանդակեց : Այսպիսի շափերու վրայօք գերմանացի մարդաբանք սոսկ գիտական կերպով հետաքրքրական տեղեկութիւններ տուին :

Պիզմարքի զլույն շափն է 212 հազարորդանուոր. մէկ քոռ.քէն մինչև միւսն լայնանութիւնն է 470 հազարորդանուոր. խոկ մինչև հիմա երեւելի կարգական աճնենին մեծ զլույն շափն է 205 հազարորդանուոր 162 ի վրայ :

Պիզմարքի գանկը ըստ գիտական գրութեանց հաշուոյն, ունէր 1965 հարիւրորդամետր տարածոց 1867 կրամ կշռով. որով կը գերազանցե բոլոր երեւելի մարգական գանկերը :

Գանդի ուղեղն 1050 կրամ կը կշռէր . Ելլէրինը 1580. Տանդէէնը 1420. Պայրընին 1807. խոկ Փիլիէին, որ աշխարհիս ամենամեծ ուղեղներին մին է, 1830:

Պ Տ Ո Յ Տ Տ Ա Ը

Ազօօր՝ ուրիշց ուր՝ պիտի հրամիրեմ թագմավիկի ընթերցողները ցանին մը վայրկան, եթէ հաճին, ենկերելու հետս մտօք՝ եթէ երբեց ունեցեր են Ազրիականի Դժխոյին այցելովթին մը տուած ըլլալու բախտը, և եթէ չեն ունեցեր՝ երեւակայութեամբ :

Նստինց կոկիկ կանուոյ մը՝ երկու միր նաւալարներով, որոնց տեսած նաւակինին անցնելու սովորովինն ունենան : Երկըննանց զկա ի Մեծ Ջրանցքներու կոր գիճը, չուշանաց չի անցնենք զբանանք պալատին, սուրբ Մարկոսի առջն, նոյնպէս ալինարկ մը միայն ձգենք Մարտոք և Մատ ձիօրձիոյ եկեղեցեաց վրայ, բայց մէկ կողմէն երթալով, վասն զի

ժամը մէկին կը մօտենայ : Երկու կողմերնիս անտառ մը պալատներու, գոհարիներու՝ զորս ճարտար ձեռց մը իրարու բոլ զետեղեր՝ կապեր՝ շարեր է : Առուայտի ձևով կամարանիկն պատուհաններ, ծաղկանման և վարդան կարգերով զրուազիալ պատշպամներ, գոթացի մարմարեայ ժանեակներ, եռակարգ սիւներ՝ զործ Վերածնութեան, ճոխապաճոյն և ողորդ պորդիկըր և օձաբարինց կը զօշատեն աշքը : Մէկ կողմէն շոգենաւուց, միւս կողմէն կնստուաներու անզագար երթնեւկը, վասնզի կիրակի է, գոյնզգոյն ջրերը կը ծածանեցըննեն, և պալատներու ականակապ շղթայն ծփծուն ալեակներուն հետ կհաւակաւէտ կը ծօճայ : Որոնք արգեօց աւելի մուզական են, պալատները, թէ ծովը, թէ արենը՝ որ կը ցույց կապուտակ հայելոյն մէջ : Բայց ահա նաւակը ափոնն կը դիմէ, հաւացուած ամբոխը՝ արգէն բան մը կը գուշակէ : Նաւակին ելած շելած մեծ անձնաւորութիւններ մը զմել կը վմաւորէ, և ամբոխին աշքն ի մեջ կը զանայ : Գեղեցիկի շնչը մը՝ արծանի անուանն մտնենք ներս՝ առանց վախ մոռնենալու տանիքին վրայ կեցող կեցեցիարաք առիծէն և ոչ այ իր վրան նատողէն : Ելլէնց հրաշալի սանդուփներէն վեր, և ահա փառաշուց սրահ մը՝ ուր դրսական ցաղացին ազնուականց համամեթեր են : Գոլուկնուու վրայ կախուած է սոկեկուու ու կեկիառուած ձեղուն մը՝ սոկեկիտուուր հոլանթեան հրեշտակներով, կողմանկի՝ բիւզանդական սոկերանգակ իսորանիկներ սոկեկոյն նկարներով կը պանազարգեն որմնենը, խոկ դիմացց՝ մարմարեայ գրան մը մէջն նկար մը, նկարէ վեր բան մը, հրաշալիք մը՝ սր կը մոգէ, կը զիթէ, կը վերափոխէ խելքը ալ, միաբդ ալ, ամբողջ հութինդ, մարմինդ ու հսկդ, զա ինիցիանոյի Վերափոխումն է : Հոսէ կ վենեսական արուեստն կերպոնն, ինչպէս կ'ըսէ ինչն, և գուցէ, զագաթնակն ինչն կարծեմ համերցար, ովլ ընթերցող, ուր տեղ ըլլանիս, ծածկեն այլ կ սաւերոց է : Գեղեցիկի Դարպութեանց Ակադեմիայն ենք : Նստինց ցիլ մը այս մեծապանծ սըրահն մէջ, և զմայլինը իտալական աստուածային հանաւուն հրաշակերուից վրայ :